



ԳԱԶՄԱՎԵՊ

ՈՅԺԹ. 1870 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ. — ՆՈՅԵՄԲՐԵՐ

ԱՇՈՒՆ

Ամառըն տօթակէզ թոյլ տայ տարւոյն ըզվարչութիւն
Առ աշուն ամրքախառն, եւ այնպիսի վերածնանին
Վայելք յարտորէից, զի թէ ոչ մեծ իմն ըզգալի
Աղդելեաց՝ այլ հեշտագոյն յոյժ ի սիրտըս խրյըրտին.
Ի սիրտ՝ որ անձկաւէտ յաւէտ բարւոյն է վաղանցիկ:
Ո՞վ քաղցրահամբոյրդ ի քոյրաթիւ քոյդ հարազատս
Աշուն տարփատենչիկ. ում ոչ հաճոյ ի տեսանել
Դալուկըն սիրային ամենագեղ քոյդ երեսաց,
Տըխրերանգ անգորրութիւն ականողեացդ, եւ կիսափայլ
Ժըմիտ ծաղկազուարճ փըթթեալ շրբթանցդ ըզբոլորիւք:
Եւ զու զանձուկ գորովանաց եւ զմաղձայոյզ աւիւն խանդի
Սիրելագին ի հոգիս զարթուցանես առատագութ.
Եւ ընդ իս ի լուսնին ի մի նըշոյլ լոկ մենաւոր
Ցածիս գեգեր, հիացումն յափըշտակեալ ընդ գործըս քո.
Եւ ընդ իս հանգուցեալ ունկըն զընես զալեաց դդըչիւն
Եւ զհեծութիւն սրզովին հուսկ՝ խուսափելոյն անդր ի մայրեաց:
Եւ մինչ ջըմեռն ածէ զմբռայլ եւ զիսախուլ զհերսըդ գործէ,
Ի լերանց աննըւէրըն շաշելով ահագնամուռնչ,
Եւ զու իջեալ ի բըլլոյն եւ մըտայոյզ պարայածիս,
Կըցորդիմ ես ընդ քեզ, ըզձիւք ընդ քեզ հետավարեմ:

Անդ ի քաղաքէ արտաքս ելեալ մեկնին աւագը
Ի հով ելանել ըստ նորասէր սովորութեան:
Այլ այս զինչ պերճանք են այս . հիմ ծառայից եւ մանկլաւկաց

Այնչափ ամբոխ խուռն ըղիետ . իսկ առ իմէ այնչափ անչափ
Սովեալ բերանոց շողոմարար մարդելուղաց
Շամբուշ աչաց և ականջաց կաշառակուրծ սին հետագայք .
Այնչափ խըրխինջ երիվարաց , այնչափ փոշւոյ ամազ կուտակեալ:
Ընդէր որ սիրողդ ես շընչել ի մէջ գիւղօրէից
Զանանազուարճ օղոց բուրմունս եւ զտարւոյն ժամ երանաւէտ՝
Զմստան եւ զպերճութիւն ածեալ բերես ընդ արտորէս :
Հէքդ և եղուկ . ի զնւր ընդ նորընծայ կարծես երկնիւք
Փոխսել զանձուկ սըրտիդ եւ նորազուարճ առնել զոգի ,
Զի հետամուտ է քեզ ահա եւ ՚ի նոյն կառս վերելակեալ
Բաղմի ՚նդ քեզ . կամ զերիվար թէ խըստերախ սանձակոծես
Զուարճացեալ՝ ծիաւորի զիետ քո Տաղտուկ քաղաքային :
Ո՞հ , զինչ հոգոց եւ կարեաց մածնու ըզքեւ մէդ թանձրամած ,
Բակ առեալ ըզհոգւովը պապելով ծանրաթախիծ .
Զինչ մառախուղ յամպոց մռայլ կայ քող անկեալ զականողեօրդ :
Եղեւ քեզ բնաւ , պատմեա ինձ , ընդ այգս այգուն յառնել փութով
Ծնդ արշալուն՝ երբ ցողաթուրմ այն ինչ ելեալնա ի ծովէ
Շափիղայ եւ կարկեհան ցանէ ՚նդ այերս և ծովափունս ,
Եւ ի դնացս իւր ճեմոց գեղանըկար երինազարդեալ
Վարդիւր եւ յակընթեզք զանպարագիր մարգս եթերաց ,
Նըկարակերտ նարօտիւր վառ վառելովք դիւրաթարշամ ,
Անուշակ քաղցրութեամբ զաշ ՚ի զմայումն ողողանէ :
Մինչ ծրխաշունչ շընչեն շուրջ աղբիւրք առուք վտակը և ճահիճք
Եւ ամսոց խունկս առ Արեգակն անտառք և բլուրք վերառաքեն .
Մինչ ի ճայն կենդանութեան յուղիս ընդ թումբս եւ ընդ կամուրջս
Մայլից եւ երընջոց հընչեն աւանք եւ զրմբաղին .
Ո՞հ . ըզքեզ ի ժամուն մինչ պահ տունջեան գեղանըկիհ
Ըզընչականս համօրէն զարթուցանէ կոչէ ի գործ ,
Ըզքեզ ի քուն խորասոյզ , կամ յաննըւէր ի տըքնութիւն
Փակեն վարագոյբը անմատչելիք եւ ապարումք ,
Եւ ՚ն դաշխարհ օր հասարակ՝ քեզ ցայգութիւն է գիշերոյ :
Եւ մըտիցն արեւու , աղէ պատմեա , եղեն երբեք
Սըրտահաճոյ քեզ ժամք անդորրաւէտք բարեբաստիկք .
Նըշոյլ աղօտ որ թըւին յալիս հընդիկ առնուլ դաղարս
Վարակեալ ի տըրտութիւն ընդ վերջուննել իւր հապճեպով .
Ալպեանք ոյց հանդիպոյ փայլեն տըմոյն դլուխք ծիրանի ,
Եւ նուրբ շամանդաղ որ ընդ հովիտս իջեալ մածեալ
Յերփն հարկանի քըքմացան եւ շողշողէ ոսկեճամուկ .
Մինչ անդեգեր՝ կազմածք ընդ ուլն եւ պըտղաւէտ կողովք ի ճեռս՝
Դառնայ խնամոտըն գերդաստան յերկոց ի յարկըն ծրխամած ,
Եւ զիետ նոցին յամըընթացիկ՝ յետս արօրաւըն շըրջելով ,
Գան զանդաղաբայլ երինջըրն խոնջ եւ պարտասեալ :
Այլ դու ոչ հանդուրժես հայել ի վայր վեհըդ մըտգք .
Եւ արդէն ցայգական բուրէ նըժեհ խըրախճանութիւն
Եւ շողշողէ բագին խաղոյ . դիք ոմն ես գու եւ զայրագնիս
Ծնդ կարդ արհամարհ որ ծառայս ցանկ ի տըւընջեան
Եւ ծառայս ի գիշերի առնէ ըզհէք մահկանացուս :
Քաջէ . ուղղես գու զբնութիւն . այլ յըմպելիս անուշահամ

Եւ ի նուագս ոսկեքանդակ նուաղի կոչնոց պայծառութիւն :
Խեթիւ հայի բաղդ ի խաղու եւ խրբթներանդ ի լոյս դըմիւմ
Ըզքարտէսս համակէ սպասահարկուս հեշտ վայելից :

Զի կաս օն այլ եւս ուրեմն . ոչ բարբառի ի սիրտ քոյին
Հեծիւն օգոյ , ալեաց կարկաչ եւ սօսափիւն մայրեացն յանտառ .
Ոչ քաղցր է քեզ միայնիկ ընդ արառողի գնալ անդաստանս
Եւ յԱրփիս մեղմախառն ընդ հովանեաւ խաղաղասկը
Անագանել ըստ ուրատիդ գիւրս եւ թեածել հանդարտօրէն
Ժամուք պարապութեան ըզխորհըրդովք զուարթաթըրոիչ .
Ոչ քաղցր է քեզ կարկառեալ ընդ գահաւանդն հովտին ի ստոր
Յածել զաչս եւ դիտել ըզցիր թափառ յարօտ զըւարթ .
Կամ ի խորոց ծըմակին նըշմարել պիշ անդր ի մայրիս
Ցըցուեալ ապալերին սպիտակերամ ուլս եւ գառինս
Աճեցուն վըտառաց , եւ խառնածայն լըսել զպոյիւն
Մայելոյ անդէոց եւ արջառուց բառաչելոյ .
Ոչ ի տօնըս գեղջէից եւ կամ ի դործս ազարակի
Ըմբոշինես ինչ վայելս , եւ թըշնամանս քաղաքաբնակդ
Ընդ անհրահանդ զընես արարս իմաստութեան վայրենամիտ :
Զի կաս , օն , ընդ զիղջ եկեալ թող ի բացէ ում չեսն հասու՝
Չոր անգոսնեսն անհանճար ըզկըռոնեան խաղաղութիւն ,
Ի՞սկ պարզե երկնաձիր՝ զըւարթ անգորը եւ երանիկ .
Ե՛րթ մեկնեաց , եւ 'նդ քեզ լիցին խորհուրդք մրույլ , հոգք դըմընդակք
Եւ բերկրեալ ցընծասցէ գաշտորէից ազատութիւն
Սիրուն եւ գեղանի , քինախընդիր վրիժապահանջ :

Առ ձեզ ի գաշտային նուագաց ուրինդ հորդեմ շաւիդ
Խրաղկասփիւռ պըճնեալ զուղի , առ ձեզ որ խոնջք ի քըրսնալիր
Ճըգանց տունջենային եւ ի հըսկմանց ցայգավաստակ ,
Որով խնամեալ պահպանի միահամուռըն գերդաստան՝
Եկաւորիք արդ ուրեմն ի բացավայրըս շինանիստ ,
Շունչ կըլանել եւ ողի ազատութեան , ողի կենաց :
Ահա ձեզ ընդ առաջ ի մայրենի աշտարակաց
Իբրև զամպըս թոռոցեալ թեապարեն խօշիւն հանել
Հոյք աղաւնեաց եւ տատրակաց . գուշակ նըշան ուրախաւէտ .
Անդ յայնժամ յառնէ ի վեր կալն համօրէն . եւ մանկերամ
Բաղք եւ վառեակք ջոկ առ ջոկ կայտուն թեւզքն եւ ի կանչիւն .
Թուխն իմն անդ եւ այերք , որմունք ինքնին եւ ծառատունք
Իմանալ կըել յանձին ըզմօտահաս տեառնըն անձուկ :
Բերկրի ընդ այն ամենայն վերակացու տանն երկիւղած .
Եւ պահապանքն յարարթուն բանան ահա զդրունսն համօրէն
Ցանկալւոյ օթեւանին . խայտայ ի լոյս ծիծաղախիտ
Ցունն ողջոյն . տեսանես ակն յանդիման ըզպարարտ գոմն ,
Ըզգեղուն ըշտեմարանս եւ ըզմառանըս գինեւէտ :
Ո՞հ , ո՞վ ուրեք՝ թէ իրաւունք ճըշմարտութեան տացին լիով ,
Ո՞վ ոչ կըրճիմն արկանէր այնչափ յանխաբ եւ նախածին
Մըթերըս ճոխութեանց , այնչափ յանդորր հանդարտութեան ,
Եւ ի հըրճուանըս բերկրակիր՝ որ ընդաբոյպք են մըշակաց ,
Այնպէս աշխոյժ եւ կերպակերպ դործոց ըզհետ ի յաջորդել ,

Ո՞վ չարգելոյր զանցանել ժամանակաց , թող թէ զաշունս :
իսկ եւ իսկ անդ յայնժամ զանհարթ դրօշեալս իւր ընտանիս
եւ զթերափիմնըն խոնարհ սըրբամաքուր ամենեին
ջուցանել տանուտեառն նորեկ՝ բերկրի հողավաստակ .
եւ զսեղանըն կըտաւուք անապական սպիտակափառ ,
եւ լուսափայլ անօթովք ըզխոհանոցըն պըճնազարդ :
Տեսանես ըզափիկնայս բարերարոյ տեառն յանդիման ,
Պատկառուտ այտք հրաբոցք՝ տալ սիրտ ի թունդ պատասխանի .
Տեսանես առաջի սեմոցն ըզծերն ալեօք ծաղկեալ
Ըզհարս իւր յիշատակել և զնախահարըս նորա՝
Որ յոտին իւրում անդ առնէ ուրախ ըզդաշտորէս :
Այսպէս հատեալ ի մասունս ըզգուարթ արարս իւր և ըզդործ ,
Երթայ յայց ելանել օր ըստ օրէ ի վիճակս հին
Արգաւանդ կալուածոց , ընդ անդաստանս իւր մըշակեալ :
Ո՞հ քանի քաղցր իցէ արկանել յակըն վերըստին
Զ ի մանկութեան տընկեալ մայրիս եւ դըրուագեալ ի տիսն արբուն
Միրատենչակ պէսպէս յանուանս և նըւագօք խանդակարօտ .
Մինչ լիազեղ ցընծութեամբ որդւովք իւրովք և ընդ հարսին
Ըզխոստմունսն առ միմեանս յեղյեղելով գնային ընդ դաշտս :
Առնու հանդչել ըզգիշերն եւ քան ըզտէր հայր առաւել
Առ մըշակմըն բարիս եւ հողագործ լաւորերոյն
Ուշիւ զվաստակուրն բաժանէ եւ բաշխէ վարձս առատաշնորհ :
Այսպէս զեղանըսին զաշուն աւուրս անցուցանէ .
Եւ ոչ անդուստ թէ դինք կարդայ նախանձ պարտուց և հայրենի
կայ անմեկին՝ ինքնին թէ ձմեռն և մըրբիկք յօդըս կոծեսցին : .

Այլ զուարթալից Աշնայնոյն ահա զըշխոյ Այզեկութ
Սըփոփ , լերինս , ըզծափաձայն զոչիւնն հընչեն լերինք հանուր ,
Եւ Այզեկութ , Այզեկութ ընդ գիւղօրէս լըսի համայն :
Ում ոչ , ոհ , սիրտ խընդութեամբ գեղազըւարծ զեղու նորոգ ,
Մինչ լերինք մի քան ըզմի , նդ այգեաց պերճանըս ճոխանան :
Գեղայօրէն վայրայած կախեալ նոցին կան ի կողաց
Պարոյրք չըքնազք առ ի շեղ . կարակնաձեւ ի դըրասանդս
Եփին այգիք արեգակամբ գեղերինելով զողկոյզն ի կախ ,
Եւ որթատունկ ամուսնոյն ծառոյ ի ծառ յուռ սաղարդուց
Տաշտագեղ բազկատարած զուգախառնին նոր բարունակք .
Եւ բուրեն հոտ մեղրահամ յելս մայիսի այգեաց ծաղկունք՝
Բուրումն անոյշ՝ որ ի զմայլումըն զազելիս յափրշտակէ :
Այլ զինչ խօսիմն . ահ՝ ամենուստ ձեռն ի ձեռին ընդ դիրդ հարսունս
Մանկունք եւ հարք ալեւորք եւ առոյգանձըն պատանեակք
Եւ սպասեակք՝ դաս միրաժիր , ի կութս այգեաց դիմեն ի ճահ :
Սա կապտէ զձողաբարձս՝ ոմն այլ լընու ըզսակառիս .
Եւ թիկնաւէտ ուսպք եւ բազուկք խըրախամիոք ածեն բերեն :
Որպէս ճեպին ի ծաղկունս ապրիէլի գործօն մեղուք
Սաւառնեակք ամպանըման , կոծին յայերս օղք ի արդղիւն .
Ոմանք մեկնին՝ զարձ առնեն յաճախազունդ այլք եկաւորք .
Սա ոք ըզբեռնըն դընէ , եւ նա ըզծուծըն ժողովէ ,
Եւ իմաստունք խորհին ճըգնին , փեթակն ողջոյն բուրէ անոյշ :

Կամ որպէս երկայնագիծ տողեալ ի շար ընդ արտորէս
ի ներքին օթևանաց շարժի մըրջմանց ազըն մանրիկ
Առնել համբար ձմերանի , հըպին ընդ ուղն յունչըս միմեանց .
Մինչ այս մինչ այն խորքըն լրնուն եւ գիզանայ կոյտ մըթերին :
Այդեկութըն վախճանեալ ւ' ի կարդ ածեալ գործք շինականք ,
Մարք տընարարք կախեն ընդ յարկն ընտիր ողկոյզըս խաղողոյ
Եւ եփեն թանձր ըզխազմուզ . մինչ կաշըմբուռըն պատանիք
Փոխանակաւ ճրգնելով հընձան հարեալ դիւթըն քամեն
Ըզփոխեալն ի գինի տապով ի ջեր Արեգական :
Դըղըրդին ի թընդիւն նըկուզք գինւոյն եւ շտեմարանք ,
Եւ յամենուստ լըսին ընդել բարոսական տօնք շրւայտուք : . . .

Այլ անցանէ բերկրութիւն աշնանաղուարճ եւ ոչ տեէ
Ի սիրտ մահկանացու հանգոյն այլումն ամենայնի :
Արեգակն ոտնակառեալ՝ տիրէ դաշտաց մէգ մառախուղ
Եւ համակ մածնու տեղեալ խոնաւական թանձըր մըռայլ .
Տըրտմութիւն պատէ զայերս . հակին ծաղկանց գըլուկք թարշամք .
Եւ անդ ուրեմն ի տեղիսըն բնականունդ երամացեալք
Հոլաթեւեն ծիծառնուկք ուզեւորել ի մեծն ուղի .
Եւ ոչ ինքնին լոկ ծիծառնուկք . զի 'հա հընչեն յօդըս վերինս
կուռ ի կուռ կըունկանց կարկաչաձայն կանչիւն կառաչ .
Եւ դիմամարտք ընդ անդունդս հատեալ անցեալք եւ ընդ ցամաք ,
Ցաղթականք բազում ուրեկք ամպոց երկնից եւ մըըըրկաց
Ըստ օրինի կարգօք ջոկեալք խոյս յանձրեւաց տան տարագիր .
Եւ ըզձրմեռն անհաճոյ ըզկնի թողուն իւրեանցն հետոց :
Ազգումըն բընատուր այսպէս փոխան կայ հանճարոյ ,
Եւ վարանեալ բանին յաճախ եղեւ կանոն եւ օրինակ : . . .

Ճեսանես գան թափին խաշինք հօտի եւ անդէորդք
Գունդագունդ ի լերանց ի դիւր ի հարթ մարգագետին .
Տարեաց յեղմունք հարկէ զնոսին դ' այլովք երկնիւք զընթացսն ածել
Եւ խընդրել ճարակ նոր ի նորանոր կողմանս երկրի :
Քօշ զեղմնաբարձ պահէ զհօտն եւ գամբըռ խրոխտ է առաջնորդ .
Նըստին մարք ի թիկունս յաւանակի եւ շուրջ որդեակք
Մին կախեալ ի ծոցոյ եւ սա զետեղ յուռի սակառս ,
Զհետ գան մօտ բարի՛ նտանեալք ըզթերափիմնն անշուք ածեալ
Եւ զսիրային տապանակս հաւուց հարանց յայլ հանգըրըւանս .
Ի պոշիւն մայելցյ եւ ի բընչիւն գոչմանց ձայնից
Հընչեն շըրջավայրըն լըւանիստ տըխրազգեցիկ :
Այլ վարեալք նըժդեհականք ի զանազան կողմանս երկրի
Զանգումնեն զնախամեծար հանդերձս անշուք եւ սովորոյթս .
Եւ այնպէս որպէս յառաջ զարձ արարեալ գան 'ի լերինս .
Եւ եկացըն սիրելեաց աւանդութիւնք իսկ են ւ' օրէնք :
Այս նախկին մարդկանն յախսարհ մինչեւ խոփոյն ձըլեալ զակօս
կամ քաղաքաց կառուցեալ՝ այս էր կենցաղ նախաստեղծից .
Յայն հինաւուրց դարս հոլաթեւ վերամբառնան միտք դեռ ի ցնորս ,
Որ յանդիման անձկակարօտ ըզձից պարզէ դարս ոսկեղէն
Եւ մարդկեղէն կերպարանօք ըզդիս յերկիր վայրաբերէ :

Միտէ տարին մօտ ի վախճան . ահեղադոչ սաւառնաթոիչ
Շարժի Հարաւ եւ ըղճեպեալն Աշուն վարէ հալածական .
Գումարին ամսկք թանձրախիտք եւ ի բարձունըս կուտակեալք՝
Անդուստ եւ ամպրոպ խաւարաբորբ ճայթեալ շառաչ
Տապալին երկինք բարձունք . ի թօնընկէցս աղջամըղջին
Հարեալ անտառք եւ լերինք քըսմնածածան կան ի սարսուռ .
Ուղիք եւ վրտակք հեղեղասաստ թաւալ առնուն խոխոջելով,
Եւ յորձեռանդն ուռուցեալ յուղիս հոսանաց հեղեղատին
Որոտումըն դղըրդի՝ դորնչեցուցեալ շուրջ ըզմայրիս :
Տեսիլ ողորմ եւ ահաւոր . ողողանեն ալիք ըզդաշտս
Եւ մոլեգին բուռըն թափով զեղեալ յափանցըն վայրահոս
Հողովեն ծուփս ահագնամուունչ . ծաւալանայ լիճ ընդհանուր ,
Նա մանաւանդ ծովանան համայն ուրեք ջուրցըն սահանք .
Ծածկին բարձրավայրք եւ զեղուն գուրք անդընդախոր .
Երեխն հաղիւ դիտակք նըշդարենեաց տերեւափթիթիթք .
Փոքը մի՝ եւ գեղջէից դադարք ի ջուրան ընկլուզանին .
Աղխաղիսին թաւալագլոր հօտք եւ արջառք ջուրցն ի հոսանս ,
Եւ մեծավիհ Մահ ի խորոց բանայ զորկորն անդընդային . . . :

Զիարդ փոխեալ է ամենայն . ուր տըւընջեան լոյս է վըճիտ .
Դալարագուարճ ուր շուրք ամին . զիարդ փոխեալ է ամենայն :
Տերեւափ եւ ազագուն շաչէ անտառ ահագնադոչ ,
Եւ ցիր թափառ հողմն անցորդ վարէ զնըշխարըս սաղարդուց :
Հայի նըժդեհ աչօք տըրտում լուեալ՝ նդ ոտիւքն ըզխարշափիւն
Հանգոյն ուրումըն գըժդմնելոյ . ոհ զի փոխեալ է ամենայն :
Նուաղի բնութիւն , եւ ընդ ամին հընացելոյ աշխարհ հնանայ :
Այսպէս հասակք անցանեն եւ անցանեն ազգք սերընգոց .
Եւ զերդ ալիք վարեն զալիս եւ տան տեղի ջուրցն ալեաց
Որ ինչ եղեւն ոչ եւս է , եւ որ ինչ էն՝ մի եղիցի .
Եւ դաւազան իշխանութեան կենաց՝ ի ձեռս է Օրհասին :

Լըսես զիարդ գանչէ պղինձն ի վեհավայր աշտարակէն
Գուժկան մահու . տարեկան սուրբ եւ յիշատակ է մեծաշուրք
Հարանց հանգուցելոց մաղթել յերկինս հանդիստ յաւէրժ
Եւ ցըրտին ոսկերաց թեթեւ ըղիող՝ զանցորդ զըթած :
Վեհ պաշտօն՝ սուրբ քաղցր աղղել եւ արտասուաց ամփարար .
Տըրիտուր սիրային՝ որ զվախճանեալ ջերմ թայրաթուս
Ուղութեամբք նոցին չըքնաղ յիշատակեալ ածեալ ի միտ՝
Ընդ անկումըն մեր ինքնին մեղ մըխիթար մատուցանէ :
Ո՞հ , զիարդ ի գանգիւն կերկերաձայն եւ ի զօղանջն
Աճեցուն յառաջացեալ ի սիք օդոյն աղիողորմ .
Ո՞հ , զիարդ գան ի տաճար եւ ի դամբան ամբովք տըխուր :
Ո՞հ , քանի մըրմունջք են խուլ և շըշունջք մեղմ լալահառաչ .
Ո՞հ , որչափ սըփուն ծաղկունք եւ բուրմունք վառ ծըխին խընկոց .
Եւ որչափ ջուրց քաւութեան ցողեն տեղան անդք ի շիրիմն
Շաղ կակուղնամէտ կայլակք , եւ հրաժեշտին պաշտի Ողջոյն . . . :

Ո՞վ գու միջակէտ եթերաճեմ ամբարտակին
Աւուրց տունջեան պարզեւապետ՝ յեղանակաց փոխարերող,
Զափ եւ կըշիռ հոլովմանց ամաց դարուց եւ աշխարհաց
Արեւակ գու հայր կենաց՝ որ ի բարձանց քոց կայենից
Տեսեր ըզգետա եւ ըզծով եւ ըզլերինս եւ ըզմայրիս
Այլափոխել ըզաեղի, տեսիլ, զանուն եւ զհանդամանս,
Զանկումն ազգաց՝ քաղաքայ, թագաւորաց եւ պետութեանց՝
Կեցցես արդեօք գու յաւէրժ. եւ ընդ երկինս անձայրածիր
Մեծայոյս եւ անվըրդով քոյինդ ի խրոխտ առուզութիւն.
Թօժափեսցես ճոխ ճեմելով ըզբաշդ անմահ ճաճանչաւէտ.
Կամ հինաւուրցդ ամպայարկ անկցիս յաւէտ յերկինից սեմոց:
Այլ թող կացցէ կամ նուաղեսցի քոյդ վեհափառ իշխանութիւն.
Հիմ ես ի սեաւ խորհուրդա յածիմ խորասուղեալ մահուն ի մուայլ.
Ո՛հ, բազդ լաւագոյն ընդ ամպս ի վեր եւ պարունակս
Քան զերկինս անդր եւ քան զամն եւ ժամանակ պահ՝ ի բարձունս,
Ուրանօր մընան մեզ կեանք անմահութեան ակընկալեալ:
Զինչ ուրեմն ով, աղէ Մահ, իցէ յերկրի քոյդ զօրութիւն՝
Թէ ի ծոցոյդ նոր կենաց վերաբուսեալ ծիլ տայ ծաղիկ:
Եւ զինչ. ոչ գարնանի տունկը ամենայն վաղամեռիկը
Ի նորոգումըն կենաց ծընցին ծածուկ ի բողբոջաց.
Եւ մարդ նըկատեալ յաւիտենիցն ի խորհըրդոյ,
Մարդ իշխան անբանից, մարդ պաշտօնեայ բնութեան մեոցի:
Պաշրեսցեն լուութիւն՝ ըստուերք ոչութեան զինք ի գիշեր
Յաճիւն դատեալ անբարբառ: Ո՛հ, առ իմէ տունկը եւ ծաղկունք
Հրոսէք խուռն ի սիրտ տըխեղծ մոլորամիտ սին հըրապոյրս:
Եւ դու զիարդ, ով ջարփումն, զմայլես կենօք զիս հիասքանչ՝
Որով զերծեալ ի զգայնոց սլանամ ի վեր քան ըզշիրիմ:
Եւ դու զընտից վեհ եւ անունջ զարմանահրաշ հանդիսարան
Ի խորհուրդս, եւ ի սիրտ չընծայես այլ վերջ եւ օճան
Միտս եւ կարգ, գեղ՝ հաւաստիս վեհ շարժողի եւ օրինակ
Մըխիթար ուղղութեանց եւ իրաւանց ըսփոփութիւն
Գրաւական դատակընքոյն անմահութեան արժանընկալ:
Ո՞վ գուք արփիք եւ երկինք, արկէք ըզձեօք քող սարսուազին
Եւ ի բաց նահանջեցէք ըզպերճութիւն լուսոյդ յաշաց.
Երկիր ցտմաքեցիր խոպանացեալ եւ սառնամած.
Ո՛հ, համայն ընկըլցին ի սիրտս, այո, վիճք եւ խաւար:
Այլ հիմ խօսիմ բանս առանցեալ. պայծառացիք հոյլք աստեղաց
Զգեցիր, երկիր, դալարագեղ ըզքոյ հանգերձ ծաղկազբւարձ.
Յաղթեա Ցարփումն, զի լուծեալ սուրբ յաղցաւորացը ցընդելեաց
Ի ի ծորելի անձկութեանց ի ճըշմարիտ կեանս եւ ի լոյս
Մեղ ակն ունի Արեգակն այն կենդրոն յինքեան եւ պարունակ,
Որ աներկիւղ ի տարեաց եւ ի ժամուց թըշնամանաց
Յամս յամայր եւ յար յաւէտ ըզջիեղերըս հոլովէ:

ՊԱՐՊԻԷՐԻ

Թարգմ. Հ. Դ. Վ. Նաղարեր.

